

## ԴԵՎԻՔԻ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՈՒՄ

( ՀՄ · ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ )

Խնչպէս «Վէմ»-ի նախորդ համարում յայտնել էինք, այսուեղ կը տանիք չմ. Մանուկեանի յիշատակարանը, ուր առաջ են բերւած օքը օրին գրի առնւած դեպքեր ու ապրումներ Վանի վերջին օրերի յուղումնալից կեանքից: Մեր մօտառը անցեալի պատմութեան համար անզնահատելի նիւթ է այս՝ ա'յդ շրջանում կատարւած դեպքերն ու զործող դէմքերին հասկանալու համար: Ափսո՞ս միայն, որ Հմ. Մանուկեանը իր օրագրութիւնը չի սկսել հենց կովկասից մեկնելու օրից. թերեւս այդ պակասը մէկ ուրիշը լրացնէ:

ԽՄԲ.

\*\*\*

1917 թ. Դեկտ. 1, Վան - Երէկ երեկոյեան, Շրջանային Վարչութեան ժողովն էր: Կաղմւեցաւ վիճակագրական բիւրո մը, որու անդամներն են՝ Զաւ. Կորկոտեան, Հմ. Մանուկեան, Ա. Թէրզիսլաշեան, Ս. Մեսրոպեան եւ Միք. Տէր - Միքայէլեան: Բիւրոյի պարասականութիւնը պիտի ըլլայ պատրաստել վիճակագրական մանրամասն տախտակ մը եւ Շրջ. Վարչութեան հաւանութեան ենթարկելով՝ անմիջապէս գործադրութեան անցնել:

— Արմ. Մաքսասկետեան տուաւ զեկուցում կրթական գործի մասին, որմէ ետք, որոշեցաւ ուսուցիչներ պատրաստել, նկատի ունենալով, որ շատ տեղեր ուսուցիչները մնացեր են նօթի, տալ անոնց ամսականները՝ փոխառաբար վերցնելով արհեստաւորաց յատկացւած 10,000 լուրջէն, մինչեւ Մարմետի ձուկերու վաճառումը, կամ մինչեւ որ Թիֆլիսէն դրամ ստացւի: Նկատի ունենալով նոյնպէս, որ Արեւմտահայ Խորհուրդը 50,000 է յատկացուցեր Վասպուրականի դպրոցներուն, որոնց պիւտճէն 100,000 լուսպին կանցնի, նաեւ այն պարագան, որ ներկայ խառնակ եւ անիշխանական պայմաններուն մէջ կրնայ ըլլալ որ այդ գումարն ալ չստացւի, որոշեցաւ յանձնարարել Ուսումնական Խորհուրդին, որ եթէ յարմար նկատէ, ուսու-

ցիշներէն 10 հոգի ազատ թողու կոմիսարութեան մէջ պաշտօններ ստանձնելու :

Պարենաւորման կոմիտէն, որ տւաւ զեկուցում իր գործերու մասին, խնդիր դրաւ իր անդամներու ոռնիկի մասին՝ նկատի ունենալով որ իրենք իրենց մէջ գործի բաժանում ըրած են՝ Ա. Մաքսապետեանին յանձնած են գործի լնդհանուր կազմակերպումը, մանաւանդ գաւառներու մէջ, Հ. Մարդարեան ստանձնած է քարտուղարութեան եւ գրասենեակի գործերը, իսկ Թէրզիպաշեան՝ օժանդակութիւն երկուքին ալ: Թէրզիպաշեան նկատի ունենալով որ իր ոռնիկի վրա 50 % յաւելում եղած է, որով կը ստանայ 450 ըուպլի, առանձին պահանջ մը չըրաւ, Մարդարեան 350 ը. որոշւեցաւ, իսկ Մաքսապետեան 550 ը.: Վերջինս դէմոնստրատիւ կերպով մերժեց, ինչ որ չափազանց յորի աղղեցութիւն թողուց եւ ժողովը դարձաւ սակարկութեան վայր, որու համար բողոքեցի եւ դատապարտեցի ոռնիկի տեսակէտը՝ յայտնելով, որ մենք բոլորս հոս եկած ենք հասարակական գործի համար եւ ոչ թէ հարստանալու: Ի վերջոյ, խընդիրը առկախ թողւեցաւ, այն յոյսով, որ Կ. Համբարձումեան ժողովէն անկախ կարգադրութիւն ընէ, ինչ որ պահանջեցի ես սակարկութենէն առաջ:

Ժողովէն վերջ Քաղաքներու Միութեան հիւանդանոց գացինք, ժամը 8-ին: Դուրսը խստօրէն կը ձիւնէր: Հացկերոյթի հրաւիրւածէինք, կազմւած ի պատիւ Գեներալ Սիլիկովի, որ վաղը պիտի մեկնի: Գեներալը շատ ազնիւ, հայրենասէր, վերին աստիճանի հոգատար հայ մըն է, որ հազիւ հայերէն կը հասկնայ: Ան էր, որ իր բոլոր միջոցներով օժանդակեց մեզ՝ տեղով հրացան, ուտեստ եւ ամէն հնարաւորութիւններ, որպէսզի մենք տեղական հայ գունդեր առաջացնենք եւ ճակատի պաշտպանութիւնը ստանձնենք՝ յոյս չդնելով ոռւս զօրքի վրա, որ արդէն քայլայւեր է եւ տուն կը փախչի: Ան էր, որ կարգադրեց ու Պակրանիչի պոլկը ամբողջապէս հեռացուց Վանէն՝ թողլով, որ վերջինս ըլլայ զուտ հայկական — հայ պոլկ եւ տեղական հայ միլիցիոններ միայն: Գեներալի կենաց խանդալառ բաժակաճառեր արտասանւեցան: Խանդալառ էր մանաւանդ մեր սպիտակափառ եւ յստակասիրտ ընկ. Ա. Մահակեան, որ թամադա էր: Ես բաժակ առաջարկեցի երիտասարդ Հայաստանի կենաց, մոխիրներէն, աւերակներէն, արեան լիճներէն եւ արցունքի գետերէն, մեր սիրտերէն ու հոգիներէն, մեր բաղրուկներու հարւածներէն եւ մեր հրացաններու բոմբիւններէն յառնող Հայաստանի կենացը:

Կէս գիշեր է : Տուն կը վերադառնամ : Զիւնի հաստ շերտը բռներ է գետինը : Երկինքը պայծառ է : Հողիս կը թրվայ երեխայի մը պէս . քանի՛ տարի է , որ ձիւն չեմ տեսեր , սպիտակափառութեանց վրայէն չեմ քայլեր եւ չեմ կծկւեր այդ մաքրամաքուր ցուրտին դիմաց : Կը սիրեմ ձիւնը , սպիտակ , անրիծ ձիւնը , Վարագայ լեռն ու Սիփանը , Նեմրուտն ու Գրգուռը , հայրենի լեռն ու ձորը սլատող – սարուրող ձիւնը : Հայաստանի ցուրտն ալ քաղցր է , ձմեռն ալ հոյակապ է , ձիւնն ալ երազային է . ժամերով կուգէի քալել ձիւնի մէջ եւ ձիւնով ծածկւիլ :

— Այսօր ժամը 5-ին Ուսումն . Խորհուրդի ժողովին էի : Որոշ- ւեցաւ , որ ես ստանձնեմ դանձապահութիւնը , մինչեւ Մ . Աճէմեան վերադառնայ իր արձակուրդէն : Նոյնպէս ինծի յանձնեցին Վանի եւ շրջակայ գիւղերոս դպրոցական գործի հսկողութիւնը , իբր տեսչի : Որոշւեցաւ Շրջ . Վարչութեան ներկայացնել 10 ուսուցչի անուն՝ ջա- նալով , որ անոնց յարմար պաշտօններ տրտին կոմիսարութեան մէջ :

— Այսօր Գրիգոր տւառ ինծի ն . Պասեանի նամակը , որով կը յայտնէր , թէ զինւորական համագումարի մէջ մերոնք առաջարկած են , որ ներկայ մոմէնտին , երբ զինադադարի եւ հաշտութեան հար- ցը հրապարակ եկած է , հայ ժողովուրդը երեւան դայ իբրեւ ամբող- ջութիւն եւ դնէ իր քաղաքական պահանջը՝ կամ կեանք եւ կամ մահ նշանաբանով : Այս առթիւ Թիֆլիսի մէջ կազմւելու է Բիւրօներու եւ կ . կ . ի . ներկայացուցիչներու ժողով : Երեւանէն մեկնած են Արամ , Ռուբէն եւ Փափազեան :

2 Դեկտ . — Այսօր Արեւմտահայ Խորհրդի նախագահ Փափազեանէն հեռագիր մը ուղղւած էր Թէրզիպաշեանին , որով կը հրաւիրւէր Թիֆ- լիս Դեկտ . 15-ին կայանալիք արտակարդ խորհրդակցութեան : Նոյն հեռագրով Շրջ . Վարչութեանէն ալ ներկայացուցիչ կը խնդրւէր : Իրի- կունը կայացաւ Շրջ . Վարչութեան ժողով , ուր ներկայացուցիչ զըս- կելու խնդիրը թողնեցաւ վաղւայ արտակարդ նիստին : Կոստին հա- ղորդեց , որ ինք հեռագիր ստացած է , որով 1300 Լէպէլ հրացաններ ալ կը տրամադրւին միլիցիային . հագուստներու համար եւս խոստում եղած էր : Իրիկուն Լեւոնենց տունը Կոստիի , Գրիգորի , Սամւէլի , Լեւոնի հետ ունեցանք խորհրդակցութիւն , ուր յարմար նկատւեցաւ , որ Սամւէլ երթայ Թիֆլիս , իբրեւ Շրջ . Վարչութեան ներկայացու- ցիչ : Գիշերը , ժամը 2-ին հազիւ կրցայ տուն վերադառնալ :

Դեկտ . 3 . — Ուսւ զօրքերը արդէն քաշւեր են : Քաղաքի մէջ շատ

մը տուներ պարպւեր են: Ոմանք կը թալանւին ու կը քանդւին գիւղացիներու կողմէ:

Այսօր հիւանդ եմ. գլուխս կը ճաթի կարմիր երկաթի նման: Դուրս կելեմ, ուսուցիչներուն քանի մը վճարումներ կընեմ, կերթամ Շրջ. Վարչութեան ժողովին, ուր չկրնալով մնալ՝ կը վերադառնամ տուն ու կը պառկիմ: Ճամբուն, երեք դինով զինորներ բաներ մը կը հարցնեն ինծի ետեւէս. չեմ ուզեր աչքս ետեւ դարձնել, բայց կը ստիպւիմ. նոյն պահուն ատրճանակը կը պայթի ետեւս ու կը կարծեմ, թէ սպանեցայ: Ի՞նչ յիմար բան կըլլար, եթէ իրապէս դիսւածի զոհ երթայի. կը սարսափիմ այդ մտքէն:

Դեկտ. 5.—Այսօր Թիֆլիս մեկնեցան Սամւէլ եւ Թէրդիպաշեան:

Դեկտ. 6.—Կը զգամ, որ գործերով շատ եմ ծանրաբեռնած եւ ուժերս չեն բաւեր բոլորին ալ հասնելու եւ խղճիս առջեւ հանգիստ ըլլալու համար: Վանի գաւառի (օկրուկ) կոմիսարի օգնական նշանակւած եմ Նոյեմբ. 20-էն սկսեալ, Շրջ. Վարչութեան անդամ, վիճակադրութեան բիւրոյի անդամ, պարենաւորման կոմիտէի անդամ, քաղաքագլուխ Թէրգիպաշեանի բացակայութեան անոր փոխանորդ: Ասոնցմէ զատ կազմակերպական զանազան գործեր, նամակներ դրել, ժողովներուն մասնակցիլ, զանազան գործնական խնդիրներ հետապնդել եւ այլն, եւ այլն. ահագին գործեր են, որոնց լծւած եմ ու կաշխատիմ իմովսանն օգտակար ըլլառ: Ներկայիս այնպիսի պատմական օրեր կապրինք, յորում ամէն հայ անհատ պարտաւոր է իր բոլոր կարողութիւնները ի սպաս դնել աղքային գործին. անհատական ցանկութիւններ ոլէտք է զոհւին ընդհանուրին: Այս ուղիով գործեր եմ եւ ուրախ եմ, որ կընամ տակաւին անշեղօրէն երթալ հանրային եւ կազմակերպական անշահախնդրութեան ճամբայով:

Այսօր երեկոն վիճակագրութիւն կազմելու համար ժողով մը ունեցանք, որմէ ետք գացի լեւոնի մօտ, որ հիւանդ պառկեր է: Կարծես թէ որբացեր է խեղճ տղան. Տիգրան խանը գացեր է. Սամւէլ Թիֆլիս մեկնեցաւ եւ ինք մնացեր է մինակ: Կը սիրեմ լեւոնը իմ ընկերական ամբողջ թափով: Սիրեցի զինք ընկերական սիրով գեռ 1913-ի աշնան, երբ ուայնական ժողովին առաջին անդամ լսեցի, Պուսէն վերադարձիս, գաւառական գործիչ լեւոնի անունը: Սակայն, յասէն վերադարձիս, գաւառական գործիչ լեւոնի անունը: Սակայն, յասէն կուռիմ հետը. անդամ մը նա զիս չափազանց վիրաւորեց. քածախ կը կուռիմ հետը. անդամ մը նա զիս չափազանց վիրաւորանք հասցնելով իրեն:

Դեկտ. 11.—Ամսոյս 5-ին քիւրտեր յարձակելով Առնիս - Արմէշ ճամբուն վրա երթեւեկող սայլերուն վրա՝ տարան 4 եղ: Սայլերը



ԱՐՄԵՆԻԱՆ ԽՈՒՄԲ ՄԸ, ՎԱՆԻ ՄԵՋ, 1918 Թ.



ԳՅՈՒՅՔԻ ԽՈՒՄԲ ՄԸ, ՎԱՆԻ ՄԵՋ, 1918 Թ.

զէնք կը փոխադրէին . անոնցմէ մէկը կոտրած ըլլալով՝ մնացեր էր ճամբան : Ամսոյս Զ-ի գիշերը Սորի քիւրտեր յարձակումի փորձեր կը կատարեն Առնիս – Բերկրի ճամբուն վրա :

Քաղաքավետարանի գործերով սկսած եմ հետաքրքրւիլ . խիստ մեծ անկանոնութիւններ եւ խնամիական կապեր իրենց ներկայութիւնը կը ցուցնեն : Մտադիր եմ լաւ մը ուսումնասիրելէ ետք ընդարձակ զեկուցում տալ կոմիսարութեան կամ Շրջ . ժողովին : Երէկ իրեկուն երկար խօսակցութիւն ունեցայ Գրիգորի Հետ ներքին անցուդարձերու եւ քիւրտական յարարերութեանց մասին :

Դեկտ . 12 – Երէկ իրիկուն Սօսոյեան Մարգարի տուն ունեցանք ժողով մը , մտերմական եւ սերտ չըջանակ մը ստեղծելու եւ հասարակական գործերու մէջ նետւելու համար : Ներկայ էին Մ . Օվիկեան , Զ . Յորկուտեան , Մ . Սօսոյեան , Ա . Շիրվանեան , Օր . Անահիտ , Ֆէրդէչը Կարապետ , Վ . Թէրզիպաշեան եւ ես : Յանդեցանք դրական և զրակացութեան :

Այսօր Լեւոն յայտնեց ինծի , որ թուրք սովայ մը անցեր է Նոշարի չըջան . տեսնողը եղած է Մոլլա Հասանի ոուս սալտատներէն մէկը , որ յայտնած է Սիմոնին :

Այսօր առաւտեան Կովկաս մեկնեցան Ա . Սահակեան եւ Գր . Օհանջանեան : Նորէն գործերը չատ ծանրօրէն կը ճնշեն հոգիս : Առաւորք , Սղգա ապրող երեք ալրի կիներ հաց պահանջեցին ինձմէ պաշտօնատան մէջ : Զո՞ւր անցան բոլոր ճիգերս զանոնք ճամբու դնելու . սախուեցայ մեր տուն դրկել եւ մէկուկէս պոքոն տալ անոնց , որպէս զի առլրին քանի մը օր ալ : Օրհնելով մեկնեցան :

24 Դեկտ . 10 օրէ ի վեր յիշատակարանիս մէջ ոչինչ դրեցի , ուրովհետեւ չափազանց դրաղւած եմ եւ թաղւած գործերու մէջ : Ամսոյս 20-ի իրիկուն տեղի ունեցաւ Շրջ . Վարչութեան նիստ , ուր կարսուեցան թիֆլիսէն զրկւած հեռադիրներ պարտադիր դօրակոչի զայցացան մասին : Շրջ . Վարչութիւնը ընդունեց պարտադիր զինւորադրութեան հրահանգը 19 – 35 տարեկաներու համար եւ կազմեց Զինւորական միլիոնի միլիոնի ներկայացուցիչ Գր . Պուլկարացիէ , կոմիտորհուրդ՝ միլիոնի ներկայացուցիչ Կ . Համբարձումեանէ եւ Շրջ . վարչութեան սարիստի ներկայացուցիչ կ . Համբարձումեանէ բաղկացած : Նիստին ներկայ էին՝ ներկայացուցիչ Հմ . Մանուկեանէ բաղկացած : Նիստին ներկայ էին՝ ներկայացուցիչ Հմ . Համբարձումեան , Բժ . Տ . Թովմասեան , Գր . Պուլկարացի , Տ . կ . Համբարձումեան , Եղ . Վարդանեան , Եղնիկ վարդապետ , Հմ . Մանուկ-Պաղտասարեան , Պաղտասարեան , Զ . Կորկուտեան :

(Շարունակելի)